

ձեզ լինիցին իւրաքանչիւր ըստ ցեղի, ըստ ցեղի, լալը հաստատուելէն վերջը՝ Փարէսի Երիցանչիւր իշխան, ըստ տանց նահաւապետաց լինիցին՝ Եւ այս են անուանք արանցն՝ որ յանդման լինիցին ընդ ձեզ... (Յուղայի) նասանո՞ւ որդի Ամինադարայ»։ Եւ թուրքում կատարուեցաւ, «յամին երկորդի ելանելոյ նոցա յերկիցն Եզիդաւացոց»։ (Թուրք Գլ. Ա. 1):

Տարակոյս չկայ Նաասոնին համար թէ Եզիդաւոսի մէջ ծնած է, յայտնի բան է որ մէկ տարուան մանուկ՝ տան նահապետ չհամարուիր, և թէ իշխան չկրնար ըլլալ իսրայելացիները համրելու համար, եթէ ուզենանը Եզիդաւոսին ելլելէն վերջը ծնած համարել զինըը, ուրեմն Նաասոն Եզիդաւոսի մէջ ծնած է. և որպէս զի սա չորրորդ ազգն համարուի, պէտք է որ Փարէս ծնած ըլլայ Եզիդաւոսի մէջ։

Եւ արդարք Յուղայի որդին Փարէս ի թամեայ և ոչ Եզիդաւոսի մէջ ծնած է, որուն համար Ծննդոց գիրը ամժողը Լ՛ը գլուխը կը նուիրէ, և մեծ կարենութիւն ունի այս գլուխը, վասն զի Դաւթի ցեղը ասկից ծագումն առած է՝ ուսկից սերեցաւ Քրիստոս, բայց ի այս մեծ կարենութիւնն՝ մեր ինդրոյն լուծումը այս զինոյն վրայ հաստատուած է մասամբ մը, վասն զի Ծննդոց նախննթաց զինոյն մէջ, (Ա. 1), Յովսեփի եղրաց կողմէն վաճառուելուն պատմութիւնը կ'ընէ և այն ժամանակ Յովսեփի տասն և եօթն տարուան էր, Ծննդոց նոյն զինոյն պատմածին համեմատ։ Եւ Յովսեփի պատմութեան շարունակութիւնը կը գտնենք Ծննդոց Լ՛ը զինոյն մէջ, ասով հասկցնել կու տայ թէ Փարէսի ծնունդը որ Լ՛ը զինոյն մէջ կը դնէ, Յովսեփի վաճառման ժամանակները հանդիպած պիտի ըլլայ։

Հիմա գանց Թամիսայ քաղաքին, ուր Յուղայ գնաց իւր իրաւ Թղողոմացի հովիւնին հետ, սա քաղաք մ'է Քանանացոց, որ ապա Դանայ ցեղին անցաւ, և կը գտնուի  $31^{\circ} 40'$  Լայնութեան տակ, և  $34^{\circ} 45'$  Երկայնութեան վրայ Կրինիչի ելլից կողմը. այս հաշուով ալ այդ քաղաքին տեղը Քանանացոց երկին մէջ ըլլայ։

Ղալը հաստատուելէն վերջը՝ Փարէսի Երիցանչիւր կիպտոսի մէջ ծնած ըլլալուն համար ամէն տարակոյս կը փարատի։

Անգամ մը որ հաստատեցինք թէ Փարէս Յուղայի վաճառման ժամանակ ծնած է, ասկից կը հետևի թէ ցան և երկու տարուան եղած ժամանակ մտած է Եզիդաւոսի իւր հօրը Յուղայի և պապուն Յակոբուրդ հետ. վասն զի Յուղայի երեսներուդ տարին կանչեց Յովսեփի հայր՝ Հայրը՝ Յակոբ և եղրարը Եզիդաւոս, և բնակեցան Գեսեմի երկիրը, հետևաբար երեսներուդ իններորդ տարույն մէջ կը այն ատեն Յովսեփի. եթէ այս թուականէս 17 տարին հանենք, որովհետեւ 17 տարեկան էր երբ նա մուա Եզիդաւոս, կը գտնենք որ քսաներորդ երկորդ տարին է Յովսեփի Եզիդաւոս մըտնելուն առաջ, և այս ցան և երկու տարին ալ Փարէսի տարից կրնանց համարել, որով ամէն պատճառարանութեամբ Փարէս Եզիդաւոսի մէջ ծնած չէ. հետևաբար Եզիդաւոսի մէջ ծնածներն չորս ազգ կ'ըլլան, Եզրում, Արամ, Ամինադար և Նաասոն։

Հ. ԽՈՐԷՆ Ս.

Եարայարելի

## ԿԱՐԵԼԻ Է ԱՊԱԳԱՆ ՆԱԽԱՏԵԱՆ

Շատեր կը հաւատան, գեռ աւելի շատեր ալ կը մերժեն թէ կարելի ըլլայ նախատեսել ապագան։ Եւ սակայն այնպիսի նիւթ մ'է այս՝ որ կ'արքէ լուրջ կերպով ուսումնակարել և հականառել այս մասին. որովհետ թերևս ոչ մէկն ալ ճշմարտութեան կողմն է. ոչ անոնք որ կը հաս-

տասեն բացարձակապէս, և ո՞չ ալ անոնց որ կը մերժեն բացարձակապէս:

Խնամքով և անկողմակալ հետագօսուութեն մ'ընելոյն համար — կը զբէ վիշիճ Արչէր Mc Clure's Magazine հանդիսին դեկտ.ի թուոյն մէջ — պէտք է նախ և առաջ մի քանի հիմնական կէտեր որոշ հաստատել: Նախ և առաջ պէտք չէ նկատի առնոլ այն տեսակ մարգարէութիւնները որոնց կանխաւ ճանչցուած իրերու և ազդեցութեանց վրայ հիմնուած պատճառարանութեանց արդինք են. պատճական շատ դէպքեր, յեղափոխութիւննը, պատերազմներ, վարչութեանց փոփոխութիւններ, նախատեսուեցան և կանխաւ գուշակուեցան այնպիսի անձերէ որոնց լաւ կ'ըմրոնէին այս դէպքերու յառաջննիւաց նշանները. և յայսմ ամենայնի չկայ տարօրինակ քան մը: Դարձեալ պէտք չէ զայս շփոթել և խառնել ուրիշ նման խընդորոյ մը հետ, որ է ոգեխօսութիւնը (spiritisme). որովհետեւ նոյնիսկ խոստովանելով հանդերձ որ կան անմարմին էակներ և կրնան ողջ մարդկանց հետ յարաբերութեան մտնել, ի՞նչ քան իրաւունց կու տայ մեզ արամարանօրէն հետեցնելու թէ այս ոգիները ապագան կը ճանչնան: Բաց աստի, նոյն իսկ եթէ ճանչնային, միշտ մեզ համար հաւասարապէս անմենենի երկոյթ մը պիտի ըլլար իրենց նախագիտութիւնը. ինդիրը պիտի մար նոյն՝ թէ՝ ողջ ըլլային գիտողները, և թէ մեռեալ դարձեալ պէտք չէ ապագայի գիտութիւնը շփոթել նաև հեռազցացութեան (telepatia) հետ, որ է մտածութեան մը փոխանցումը մտքէ մը դէպ ի ուրիշ միտք, առանց ծանօթ զգայութեանց մէջնորդութեան. և ոչ ալ հեռատեսութեան (telestesia) հետ, որ է, հեռաւոր տեղեաց մէջ կատարուած պատճարներու տեսութիւնը, որոնք սակայն կամ արդէն իսկ անցեալ պատճարներ են և կամ ճիշտ նոյն ժամանակի դիպուածներ: Ամէնէն վերջ, պէտք չէ նաև անտեսել դիպուածի գործը կամ բոլորովին պատճական զուգազբառութիւնն մը, ապագայի նախատեսութեան

նկատմամբ բննութեան առնուած մի քանի հետեւալ դէպքերու մէջ:

Երկրագիր դէպքեր

Տիեսնենք հիմա թէ զեր ինչպիսի՝ սիալներու աղրիւներէ պէտք է որ զգուշաննանք: Էնոնէսոյ Պոցցանոյի Fenomeni premonitori (աղյարար հյուոյրներ) գրքին մէջ յիշատակուած է պատմութիւն մը Արմերու բաղնակոյն նկատմամբ (Regina di spade = Սպարիի աղջիկ): Կը պատմուի թէ Մարիամ Հիերոլ անունով 1887ին ծնած օրիորդի մը, ազգարարած էին նախատեսութեամբ որ ամենածանր վտանգ մը կը սպառնայ իրեն. և թէ ահաւոր պատճարը պիտի կատարուէր 1907 յունուար 14ին՝ կամ քիչ օրեր վերջ: Նոյն տարօյն յունուար 18ին, օրիորդը ուսանողներու սարքած հանդիսի մը ներկայ եղաւ, և հոչակուեցաւ գեղեցիկ օրիորդաց մէջ իրեւ ամէնէն գեղեցկազոյնը և իրեն անուն տրուեցաւ Սուրերու բագոնին:

Իրեն հետ էր նաև մէկ բարեկամուհին, լիւսէ էօրըպէտ, որ նոյն զիշեր զնաց իրեն հետ պառկելու, մի և նոյն սենեկին մէջ: Յաջորդ առաւոտ Մարիամ մեռած գոնուեցաւ անկողնին մէջ. խաղաթուղթի Սուրերու թագուհին դաշոյնով մը անոր սրտին վրայ գամուած էր. լիւսէ նախանձելով՝ սպաննած էր զինքը: Դատաստանի միջոց, յանցաւորը պաշտպանող փաստարանը շատ տարիներ առաջ կատարուած զրաւոր նախագուշակութիւնը յառաջ բերին, յանցաւորին պատասխանատուութեանը շըլլալը ցուցնելու համար:

Այսպէս պատմուած է զրքին մէջ. պիտելու է սակայն որ այն ժամանակի ո՞չ մէկ լրազիր այսպիսի դէպքի մը յիշատակութիւնը կը պարունակէ: Մի՛թէ կարելի՞ քան էր այս: Եթէ ստուգի հանդիպած ըլլար գեղեցիկ օրիորդին այսցան վիպական հանգամաններու մէջ սպանուած ըլլալուն պատմութիւնը, անտարակոյս ամբողջ Բարիգու մէջ մեծ աղմուկ հանած կ'ըլլար. և Temps ու Figaro լրագիր-

ները պիտի խօսէին այս դէպքիս վրայ։ պատմութիւնը բացարձակապէս վաւերա-  
- լ Հհաւասիկ ուրեմն զէպք մը որ բոլո-  
րովին կեղծ է։

Աւելի ուշագրութեան արժանաւոր է ամերիկացի զնդապետի մը, E. C. Dawesի պատմութիւնը, որ 1863ին օգոս-  
տոսի մէջ, իւր հրամանատարին բացա-  
կայութեան միջոց, Օհիոյի վաշտի մը  
հրամանատարութիւնը կ' ընէր։ Որ մը,  
լսելով զօրավարէն թէ անմիջապէս փու-  
թով գունդերու շարժում մը պիտի կա-  
տարուէր դէպ ի նէչըր, Տէվիս անունով  
զինուորի մը հաղորդեց այս տեղեկութիւ-  
նը։

— « Ո՞չ, պատասխանեց զինուորը, մենք պիտի չերթանք դէպ ի նէչըր, կը տեսնեմ հաւասարի յայտնապէս որ մեր գունդը Մէմֆիսի մօտ ցամաք ելլելու վր-  
բայ է։ Եւ բացատրեց թէ ի՞նչպէս այս ամէն բան երազին մէջ տեսած էր. ե-  
րազներ՝ որոնք միշտ կատարուած էին արդեամբ։ — « Բայց ի՞նչպէս զիտես որ մեր զունզն է», հարցուց զնդապետը։ — « Հհաւասիկ կը տեսնեմ զերծ կամուրջին վրայ, բազուկդ երկնցուցած»։ — « Իսկ զուն-  
ուը ես»։ — « Ես չկամ, որովհետեւ ար-  
դէն մեռած եմ»։ Dawes զնդապետը  
կրկնեց ճշտիւ այս խօսակցութիւնը ի. ջ. Պէլ սպային, որ յետոյ դէպին վաւերա-  
կանութիւնը հաստատեց իր վկայութեամբ։ Նախագուշակութիւնը լիուլի կատարուե-  
ցաւ. Տէվիս մեռաւ, գունդը հրաման ստա-  
ցաւ գետն ի վեր նաւելու մինչև ի Մէմ-  
ֆիս. հասնեաւ պահուն՝ զնդապետը նա-  
ւուն կամուրջին վրայ էր, և վայրկեան  
մը տուանց անդրադառնալու երկարեց իր  
բազուկը, իւր օգնականին ցուցնելու հա-  
մար անձ մը՝ որ ցամաքին վրայ էր։ —  
Հոս, Dawes զնդապետին բարի հաւաս-  
քին վրայ երկրայիլ ներելի չէ. սակայն  
պատմութիւնը գրի չառնուցաւ մինչև 1893, որ է բաել, պատաշելէն երեսուն  
տարի վերջ։ Այսքան երկար ժամանակի  
մէջ, անտարակյս շատ սիալներ կրնային  
սպրդիլ. ուստի և իրաւացի կը զտնենք  
անոնց անհաւատութիւնը որ նոյն իսկ այս

Հեռազգացութիւն եւ պատահական զու-  
գադիպութիւն

Անորիւ Լանկ, ծանօթ զրագէտը, կը  
պատմէ թէ 1898ին իրեն և զրական հա-  
սարակութեան շատ ծանօթ տիկին մը,  
պատմեց իրեն տեսիլ մը՝ զոր նախընթաց  
օրը, բարեկամուհւոյ մը այցելութիւն ը-  
րած պահուն՝ ունեցած էր։ Տեսած էր  
անծանօթ մէկը, որ խեղճ տիկնոջ ձախ  
կողին մէջ դանակ մը կը մխէր։ Անցան  
մի քանի ամիսներ. աշնան միջոց տիկինը  
նորէն այցելութեան զնաց իր բարեկա-  
մուհւոյն տունը, և ճիշտ շեմին վրայ  
հանդիպեցաւ տեսիլքին մէջ տեսած մար-  
դուն։ Ներս մտաւ սարսափահար, և զրեթէ  
կիսամեռ վիճակի մէջ գտաւ իր բարեկա-  
մուհին, ձախ կողին վրայ կատարուած  
սրազործութեան մը պատճառաւ, զոր զեռ  
նոր զուրս ելլող վիրարոյժը կատարած  
էր։

— Այս դէպին մէջ շատ հետացնա-  
կան և կարեւոր է գիտնալ թէ առաջին  
այցելութեան միջոց, տիկինը որ յեալ  
մեռաւ, գիտէ՞ր արդեօք թէ մի քանի ա-  
միս վերջ վտանգաւոր սրազործութեան մը  
պիտի ենթարկուի։ Որովհետեւ, եթէ զի-  
տէր, այս պարագային՝ կրնայ ըլլալ որ  
յանախ իւր մտքին առջև պատկերէր վի-  
րարոյժին տեսքը՝ որ իւր կողին մէջ զա-  
նակը կը մխէր, և թէ հետեւաբար՝ հե-  
ռազգացութեան երեսոյթով մը, այս իւր  
մտքին պատկերացումը՝ այցելութեան պա-  
հուն իր բարեկամուհւոյն մորին մէջ փո-  
խնացած ըլլայ։

Աւելի դրական ապացոյց մ'ալ չենք  
կրնար հանել և ոչ իսկ անզիկացի զըն-  
դապետ Ռոպէրդ Մարշալի զուարթ պա-  
տահարէն։ Գիշեր մը, 1892ին երազեց  
որ Աիր Հիւկոյ անունով ձի մը Տէրայի  
մրցանակը կը վաստկէր ձիարշաւի մէջ։  
Նա բնաւ չէր գիտեր, — լիովին կը վըս-  
տահացնէ ո որ այսպիսի ձի մը գոյու-

թիւն ունենայ. սակայն յետոյ տեսաւ որ ժիրօք ժիարշակի մէջ արձանագրուած կայ, բայց զրաւաղը ութեան մէջ (totalisation) դոսակարգուած էր 40 ընդէմ 1ի նիշով, այնպէս որ զրէթէ բնաւ հաւանական չէր անոր յաղթելը : Խաղաց զրաւը ուրիշ սպայի մը հետ, և ամենամեծ գումարներ վաստիցան :

Մարշալ գնդապետն իւր երազին մէջ տեսած էր մի մը որ ասպարիզին մէջ նպատակի ձողէն անդին կ'անցնէր և լսած էր ամբոխին աղաղակը որ կ'ըսէր. «Հայո Victor ! » : Սակայն, ահա պարզապայ մը որ թեթև նշանակութիւն չունի, բնանալէն առաջ վիճողը Հիւկոյի զիրը մը կարդացեր էր: Ուրեմն մարզաբէկան երազը յինքեան տարօրինակ հանգամանք մը չունի. և այս պարզապայն որ բուն այդ ձին մրցման մէջ յաղթէ մի ցանի օրերէ վերջ, և սուկապէս պատահական զուգադիպութիւնն մը :

### ԲԱՆԴԵՌՈՒ բարդը

Այսու հանդերձ կան ինչ ինչ զէպքեր որոնց մէջ որ և է սուութեան կամ ակամայ սխալման, հեռազգացութեան կամ զուգադիպութեան ենթադրութիւնն անընդունելի է, կամ զէթ շատ զժուարաւ կարելի է ընդունիլ:

1847ին թարիզու մէջ ամենածանօթ էր Ալեքսիս Տիտիէ անունով տեսանող մը զոր տոքթ. Մարսիյէ թժիշկը ընածութեան կ'ենթարկէր: Խոսալացի լրազրապետ մը, Վէզզի, նիստերէ միոյն ներկայ գուուելով, ցնացող ենթակային միտքը զէպ ի Հռովմ ուղղեց և իրեն հոն ունեցած թարեկամներուն նկատմամբ տեղեկութիւններ ստացաւ: Մինչդեռ այսպէս ոզուվ կը թափառէր Յափտենական քաղաքին մէջ, Տիտիէ անցաւ Բանդէնին առջնէն և գուշակեց որ այս տաճարը, զոր Ալգրիպպաս ամենայն աստուածներու նուրած էր, «ապագային պիտի սահմանուէր շատ աւելի հանդիսաւոր և բոլորովին խոսական նպատակի մը»: Վէզզին

չկրցաւ այն միջոց հասկնալ այս խօսքերուն նշանակութիւնը, որովհետև տեսանողը չուզեց պատասխանել աւելի ճիշտ և որոշ հարցումներու: Բայց այս մարդարէական գուշակութիւնը նոյն տարւոյն մէջ հրատարակուեցաւ Դորինոյի գիտական թէրթի մը մէջ. և զայս կը յիշատակէ ֆրանչէսքոյ կուփու 1867ին Միլանու մէջ տպագրուած գրքի մը մէջ, I misteri del moderno spiritismo (քարտելիք նոր ոգիխուռարկան) անունով: Ոչ 1847ին, և ոչ ալ ցան տարի Վերջ (1867ին), մարդկային էակ մը կրնար գիտնալ որ 1878ին խտական խօսարանի վճիռ մը, Հռովմ մայրաքաղաքին մէջ, Բանդէնոնը պիտի սահմանէր իրրե խտալիոյ թագաւորաց թաղման տեղ:

Կարելի է այս զէպքիս համար ալ ենթարիզ նախ՝ որ Վէզզիի հայրենասիրական մէկ ժիակացը ազգեցութիւն ըրածըլլայ ընծածութեան ենթարկուութիւն վրայ, և յետոյ՝ զիփաւածին՝ զրեթէ հրաշքի հաւասար զուգադիպութիւն մը: Սակայն պէտք է յամենայն զէպս խոստովանիլ, որ բուլորովին տարօրինակ զէպք մ'է այս:

### Մարդարէական երազներ

Հազարաւոր անձինք, մանաւանդ կանայք, շատ հաւանօրէն զիշեր ժամանակ երազի մէջ տարօրինակ անասուններ կը տեսնեն: ուստի զարմանալի չէ եթէ մի ցանի հազուածէպ առիթներու մէջ երազն ստուգուի: Այնու հանդերձ յիշատակութեան արժանի է տիկին Աղջիչի, Հերըփորտի եպիկոպոսին տիկնող, հանդիպածք: Այս երազեց որ պալատին մեծ զահլըն մէջ առաւտեան աղօթքը կատարելէ վերջ, կը բանար ճաշարանի զուոր և կը տեսնէր, ստոլին և սեղանոյն միջն կեցած, խոշոր խոզ մը: Առաւտուն հազիւթէ ելաւ, պատմեց տեսած երազն իւր որդուց և աղախնոյն, և երր զահլէնին մէջն աղօթքները կատարելէ վերջ, բացաւ ճաշարանի զուոր, խոզը հոն էլ ընդ մէջ ստոլին և սեղանոյն: Ինչպէս կարելի է

սոսկ զուգադիպութիւն մը համարիլ այս դէքը, երբ ժամանակն ու տեղն այսքան որոշ կերպով յայտնուած են կանխաւ:

Ուրիշ շատ երազներ յաճախ նախագուշակած են քաղաքական կամ հասարակաց ամենամեծ կարևորութիւն ունեցող պատահարները: 1812 մայիս 2 կամ 3ին, Գոռոնվալիոյ հանքերու մէջ աշխատող պաշտօնեայ մը մի և նոյն գիշերուան մէջ երեք անգամ երազեց, որ կը զւնուէր ի լոնորա, խօսարանի Արահին մէջ, և կը տեսնէր մարդ մը որ նախարարապետը կը սպաննէր: Թիրաւի մայիս 11ին երեկոյն, Բէրսիվալ նախարարապետոն ըսպաննուեցաւ երազին մէջ նշանակուած տեղը և մի և նոյն կերպով:

Գեղէն Վէլլիս, ծովային նախարարը, 1865ին Ամերիկայի մէջ, Ներկայ էր նախարարաց ժողովոյն որ Լինգոլնի նախագահութեամբ գումարուած էր ապրիլի 14ին. և լսեց նախագահին ըսելի՛ թէ շուտով կարևոր լուր մը պիտի ստանայ պատերազմին նկատմամբ, որովհետև երազ մը տեսած էր, մի և նոյն երազը որ ամէն անգամ գուշակած էր իրեն համար ծանր պատահարները, կամ առ առաւելն՝ ուրախ պատահարները: Եւ յիրաւի ծանր պատահարը կատարուեցաւ, սակայն բոլորին տիրուած էր, յաջորդ երեկոյ Արքահամ Լինգոլն մարդասպանի մը հարուունով կը մեռնէր:

Խորհրդանիշ երազը երբեմն բոլորին տարօրինակ և նաև այլանդակ ձևեր կ'առնու: Լինգոլնի գէպին մէջ տարօրինակ նաև մ'էր որ գէպի անորոշ ափունց կը զիմէր: Ծննդակառակն կայ տիկին մը որ իրեն սիրելի անձի մը մահը կ'իմանայ ամէն անգամ որ երազին մէջ լոգացող տղայ մը տեսնէ: Ուրիշ տիկին մ'ալ մեռնելիք անձը կ'երազէ կառքի մը մէջ զոր կը բաշեն երկու ձիեր, մին սպիտակ՝ միւս սր սկ, դէպ ի անթափանցելիք անտառ մը: Անգամ մը, այս տիկինը իւր ամուսինը տեսաւ մահագուշակ կառցին մէջ. բայց իսկոյն վազեց անոր ետէն և յաջողեցաւ զայն կեցնել, թիշ օրերէ վերջ, ա-

մուսինը հիւանդացաւ ծանր կերպով և զրէթէ կէս ժում մեռածի պէս մաց. բը-ժիշկը յայտնեց որ այլևս յոյս չկար զինքն ազատելու մահուանէն: Այսկայն տիկինը վստահ էր անոր առողջանալուն. և իրօք առողջացաւ:

Գուշակութիւն և Երկրաշարժներու եւ ալեկոծութեամսց

Աան Թրանչիաբոյի երկրաշարժին վերաբեկալ շատ նախազուշակութիւններ կը պատմուին, որոնց նկատմամբ սակայն վաւերական ապացույցներ կը պակսին: Նոյնպիսի հետաքննական պարագաներ կը պատմուին նաև Մէսախնայի երկրաշարժին նկատմամբ. թէպէտ ասոնց աւ զուրկ են սույց ապացույցներէ:

Titanic & Empress of Ireland նաւերուն ընկղմելն ալ զուշակուած էր: Լոնտրայի տեսանող մը վանատացի հարցնողի մը ըսաւ. «Հատ տարօրինակ բան մը կը տեսնեմ, բայց քեզի վերաբերեալ չէ, այլ կը վերաբերի քեզի ազգական կամ բարեկամ անձի մը: Կը տեսնեմ նաև մը կողին վրայ շրջած՝ շուրջն մէջ և այս անձը նաւուն կողքին վրայ կը թալէ, իբրև թէ նաւու կամուըջն ըլլար այդ»: Քանատացին իսկոյն մտածեց որ կրնար իր հօրեղօր նկատմամբ ըլլալ այս յայտնութիւնը և զրեց իրին՝ զեկուցանելու համար: Հօրեղբայրը, քիչ ժամանակ վերջ, իւր տիկնոջ հետ նաւարկեց Empress of Ireland նաւով. և չյիշեց բնաւեղած գուշակութիւնը, մինչև որ աղետալի արկածը հանդիպեցաւ: Ինըն ազատեցաւ, բայց տիկինը մեռու:

Այսկայն այս պարագային մէջ ալ հեղինակը չէ կրցած տեսնել այն նամակը որ ստուգիւ անհերեբելի փաստ մը պիտի ըլլար: Եւ այսպիսի պատմութեանց մէջ ամենամեծ կարևորութիւն ունին վաւերական սույց աղբիւրները կամ ապացույցները,

Անդրամական Խորհրդի ապանութիւնը

Անդրամական Խորհրդի ապանութիւնը  
կանխաւ ծանուցուած էր լուսարայի մէջ  
1903 մարտ 20ին, mediumէ մը, որո  
Ռէվիլեմ Սղիս մի քանի բարեկամներու  
առջև փորձեր ընելու հրաւիրած էր: Առա-  
կայս իր տուած նկարագիրը՝ տեսած տե-  
սարանին նկատմամբ, շատ անորոշ էր. և  
որովհետև Անդրամական մէջ ընդդէմ  
թագաւորին եղած տժգութիւնը ներկայ  
գտնուող ամէն դիւանագէտներու ծանօթ  
էր, կրնայ ըլլալ որ բուն մարզպարէական  
գուշակութիւնէ աւելի այս յայտնութիւնը  
իրեւ հեռազգացութեան երեսյթ մեկնուի:  
Բայ աստի կ'ըստով թէ սերպ նախարարն  
Միյադովիչ տեղեակ էր այս նախագու-  
շակութեան, մինչեւ Միյադովիչ ակնարկ  
մ'ալ չննէր ասոր՝ իր հրատարակած Սուա  
tragedia regale «արքայական ողբեր-  
գուրին մը» գրեին մէջ: Ընդհակառակն  
այդ գրեին մէջ շատ աւելի տարօրինակ  
մարզպարէական գուշակութիւններ կը պատ-  
մուին: Գիւղացի մը 1868ին յայտնոց որ  
կը տեսնէր «թագաւորը որ Պելկրատէն  
կը խօսէր Ալչաչ, Նէկողին, Լոսնիցա,  
Նիշ, Փիրոդ և Վրաննեայ քաղաքաց կա-  
ռավարիչներու հետ»: Սպայն որ անոր  
խօսքերը կ'արտազրէր, զարմացմամբ ե-  
րեւը նայեցաւ և զլուել տուաւ որ, «Նիշ,  
Փիրոդ և Վրաննեայ Անդրամական մէջ չեն,  
թուրքիոյ մէջ են»: «Թուրքիոյ մէջ են  
այսօր, պատասխանեց գիւղացին, բայց  
այն ատեն Անդրամական մէջ պիտի ըլլան»:  
— «Ուրեմն ըսել կ'ուզես, հարցուց զար-  
ձեալ սպայն, որ թագաւորը հեռազրով  
պիտի խօսի այս կառավարիչներու հետ»:  
— «Ոչ, ոչ, թէպէտ և շատ հեռուէն, բայց  
այնու հանդերձ պիտի խօսին ճայնով,  
ինչպէս որ ես և դու կը խօսինք»: Եւ  
սպայն հեռախօսը տասը տարի վերջը  
միայն հնարուեցաւ:

Հ. Յ. ԱԻԳԵՐ

ԴԵՆԻՆ ԳԻՐՔԻՆ ԴԻՒՑԱՁՆԵՐԳՈՒԹԻՒՆԸ

▷ □ ◁

Պետարատ Շաւ զիւցազնական քերթուած  
մը նշմարած է Դեկին գիրքին (libro giallo)  
արձակին մէջ: Իրեն փոյթը չէ որ այդ Դե-  
կին գիրքը Գաղղիոյ իրաւունքը կը պաշտ-  
պանէ ներկայ համաշխարհիկ պատերազ-  
մին մէջ, այլ թերեւս իւր ստեղծագործ  
երեակայութեան թոփչներով զօրացած, —  
ինչպէս զիտել կու տայ Literary Digestի խմբագրողը, — ցամաց վաւերա-  
թուղթերու մէջն թափանցելով կը տեսնէ  
թրիտանական զարմանալի և խորհրդաւոր  
քաջագործութեանց յայտնութիւնը:

Եւ այսպէս կը գրէ նիւ — Եօրըի Տի-  
մաքին մէջ:

«Ճարօրինակ է որ են ոչ մէկ Ան-  
գիւղացի հրաշալի պատկերը ազատած չէ  
պաշտօնական թղթակցութեանց պատեա-  
նէն, որովհետև անոր մէջ կայ հին բրի-  
տանական առիւծը, առիւծն վաղերլուի,  
առիւծն Պլէնիայմի, առիւծն Դրաֆալկարին  
որ կը փորձէ իւր ամենավերջին, ամէնէն  
ահաւոր և ամէնէն աւելի յաղթական գոր-  
ծերը: Դարեր ու զարեր առիւծը պրկուած  
մնաց իւր մեծ զաղափարին. այսինքն՝ թէ  
ոչ որ բան զիրիտանիա աւելի զօրաւոր  
պիտի ըլլայ ցամացի վրայ, ոչ որ բրի-  
տանիոյ հաւասար զօրաւոր պիտի ըլլայ  
ծովու վրայ: Երբէք նա փոյթ ունեցած  
չէ զիտնալու թէ Անդրամական իրմէ  
լաւագոյն մէկն է թէ բան զինքն յուն-  
գոյն: Երբ անգդիական զէնքերը յաղթեցին  
վաղերլուի մէջ, Պայրոն ըսաւ. «Մ' զը».  
և նոր զաղափարներու բարեկամները ող-  
րացին տիսուր տոհմի մը վերականգնումը  
ազատութեան, հաւասարութեան և եղայշ-  
րութեան աւերակներուն վրայ: Սակայն  
առիւծին հոգդ չեղաւ. Անգդիոյ ախյանենը  
թաւալած էր փուռոյ մէջ: Անգդիա ծովե-  
րու գշխոյն էր. Անգդիոյ զօրավար մը կը  
տիրապետէր Երրուպայի:

«Այն ատենէն ի վեր, ամբողջ հարիւր  
տարի, առիւծը մնաց հանդարաւ, նստած